

ԲԵՄԲԱՍԱՌՈՒԹԻՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՒՆ

ՅԵԿԵՂԵՑԻՈԶ ՍԻՄՅԵՐՈՓՈԼԻ Ի 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1864 ՏԱՐԻՈՑ.

«Եկայք շինեսցուք սուրբ զիստրանն լուսոյ . քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի »:

Քրիստոսակր ժողովուրդ,

Առենով , ասկից գրեթէ 1500 տարի առաջ , այս գեղեցիկ եւ յորդորական խօսքը հնչեց ի Հայաստան , եթք սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ պատմեց Մեծին Տրդատայ եւ բոլոր իշխանաց եւ ժողովրդոց իւր տեսած պանչելի տեսիլքը , յորում Միածին Որդին Աստուծոյ իջաւ երկնքէն լուսոյ նման , եւ ձեռքի լուսափայլ մուրճովք զարկաւ՝ հիմնարկեց Հայաստանի առաջն սուրբ Կաթողիկէն , եւ « Զայնք հնչեցին սանդարամետք անգնդոց ». այսինքն գժոխքը գղըրդեցաւ սարսափելով այն ահաւոր զօրութենէն՝ որում պիտի չկարենար յաղթել : Այն պատմութիւնը լսելով էր որ մեծահաւատն Տրդատ եւ նորագարձ նախարարներն ու ժողովուրդներն ըսին ուրախութեամբ . « Եկայք շինեսցուք սուրբ զիստրանն լուսոյ , քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի » :

Քանի քանի անդամ այն ուրախութիւնն ունեցեր են , Քրիստոսասէր ժողովուրդք , մեր հայրերն ու նախնիքը նաեւ ամէն ժամանակ եւ ամէն տեղ՝ եթք իրենց բարեպաշտութեամբը տեղի ապաւինի եւ ժողովարան կանգնած են հոյակապ եկեղեցիներ , տաճարներ , վկայարաններ եւ մատուռներ : Եւ ահա նոյն հոգւով եւ գրեթէ նոյն խօսքերով քաջալերուած՝ կանգնեցիք եւ նորոգեցիք գուք ալ այս հոյակապ եկեղեցին , ըսելով իրարու . « Եկայք շինեսցուք սուրբ զիստրանն լուսոյ , քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի ». Եկէք եղբարք , ըսիք , նորոգեմք զորդարեմք այս սուրբը խո-

րանն ու եկեղեցին , անոր համար որ սորամէջ ծագեցաւ Հայաստանի լոյսը .— Եւ իսկոյն՝ այսպիսի գժուար ժամանակ՝ նորոգուեցաւ զարդարեցաւ այս պայծառաշէն եկեղեցին ձեր բարեպաշտութեամբը , ազգասիրութեամբը եւ միաբանական հոգւովը :

Այո , Քրիստոսասէր ժողովուրդք , այս սուրբ եկեղեցիս նոր եւ պատուական յիշատակ է ձեր բարեպաշտական , ազգասիրական եւ միաբանական հոգւոյն , — ինչպէս որ Օրպազարի նորաշէն եկեղեցին ալ՝ մեր այն տեղի ժողովը բարդեան . Եւ ես չեմ գիտեր ինչ կերպով յայտնեմ ձեզի սրտիս ուրախութիւնը այս կողմանէ . Այսքանս միայն ըսեմ որ ես եօթը տարուան տաժանելի պաշտօնիս մէջ խիստքիչ անդամ ունեցեր եմ այսօրուան միիթարութիւնս եւ ուրախութիւնս : Եւ յիրաւի :

Դուք ալ գիտէք , Քրիստոսասէր ժողովուրդք , թէ որքան պակսած է այժմու ժամանակս քրիստոնէական բարեպաշտութեան հոգին , որով միայն մօտիկ կլինին մարդիկ Աստուծոյ եւ եկեղեցւոյ . Եւ թէ որքան շատցած են անոնք որ եկեղեցիէն հեռու քալելը իրենց համար իմաստութիւն մը կհամարին . այնպէս որ շատերուս մտքէն կանցնի իրաւամբ թէ արդեօք եկեր մօտեցեր են այն օրերը՝ որոց համար ըստ Տէրն մեր . « Ա. Ա. Որդի մարդոյ եկեալ՝ գտանիցք արդեօք հաւատս յերկրի »: Եւ ահա գուք այսպիսի ժամանակ կանգնեցիք ձեր բարեպաշտութեանը այսպիսի գեղեցիկ յիշատակ , եւ ցուցուցիք թէ հարազատ եւ արժանաժառանգ սերունդք էք այն բարեպաշտ Հայկազանց որ աշխարհիս որ կողմն ալ որ ցրուեցան՝ իրենց եկեղեցիներովն այն տեղերը զարդարեցին :

Զեր ճշմարիտ ազգասիրութեանն ալ նոր յիշատակ մը կանգնեցիք ասով, Քրիստոսասէր ժողովուրդ. վասն զի աղէկ գիտէք թէ մեր ազգին բնիկ ազգութիւնը այսօրուան օրս իւր եկեղեցւոյն մէջ միայն մնացած է: Այն, եղբարք, Հայը այսօրուան օրս իւր եկեղեցւոյն մէջ միայն՝ իւր գաւանանքովն ու արարողութեամբը կճանչցուի Հայ, եւ ազգասէր Հայ, եւ երբ կըսէ իւր ընկերացը թէ « եկայք շինեցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի », գրեթէ այս իմաստն ալ իսկոյն միտքը կուգայ թէ « Քանզի ի սմա մնաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի »: Ուրեմն գուք ալ այս եկեղեցին այսպէս բոլորովին նորոգելով ու պայծառացընելով՝ ցուցուցիք նաեւ ձեր ճշմարիտ ազգասիրութիւնը :

Բայց աւելի ալ զարմանալի է ինծի եւ ամենուն՝ ձեր այս գործովս յայտնի ըրած չնաշխարհիկ միաբանական հոգին, այն հոգին՝ որում ամէն տեղ ամէն բանէ աւելի կարօտ է մեր ազգը: Դուք իբրեւ գառինք բարեմիտք եւ բարեսէրք՝ ձեր քաջ եւ ժրածան հովուին, այսինքն արժանապատիւ Տէր Յակոբ Աւագ քահանային յորդորանացը լոելով, մէկ սիրտ՝ մէկ հոգի գիմեցիք այս սուրբ սեղանոյս չորս քովը, եւ աղքատ ու հարուստ, վաճառական եւ ազնուական, արուեստաւոր եւ խանութպան, ամէնքդ միաբան՝ ոչ միայն ստըկով եւ պէսպէս ընծաներով շինեցիք զարդարեցիք ձեր եկեղեցին, հապանաեւ անձամբ աշխատեցաք, մանաւանդ խանութպան աշխոյժ երիտասարդներ, որ ցորեկուան գործերէդ յոդնածներուդ չնայելով՝ գիշերները քար ու հող կրեցիք որ այս եկեղեցւոյն գործը փութացընէք եւ ծախքը թէթեւցընէք: Ընդունեցէք ուրեմն ամէնքդ ալ իմ շնորհակալութիւնս, եւ մի երկրայիք ամենեւին որ ձեր բարեպաշտութեան, ազգասիրութեան եւ միաբանութեան վարձը առատապէս պիտի ընդունիք յԱստուծոյ նաև եւ այս աշխարհիս մէջ. վասն զի ուր որ

միաբանութիւն կայ՝ անդ է եւ Աստուած, ուստի եւ ամենայն յաջողութիւն հոգեւոր եւ մարմնաւոր:

Բայց մեր շնորհակալութիւնը աւելի կերպով մը պէտք է յայտնեմք այն բարեպաշտից որ ուրիշներէն ալ աւելի առատ ընծայաբերութիւն ըրին սուրբ եկեղեցւոյս շինութեանն ու զարդարանացը համար, եւ յանուանէ մեծարդոյ Մոմձեան Մերկեան աղային՝ որ եկեղեցւոյս բարձրակառոյց եւ հոյակապ զանգակատան շինութեանը բոլոր ծախքը բարեհաճեր է վրան առնուլ:

Եւ յետ այնորիկ պէտք է բարեմաղթեմք ձեզ ամենեցուն, Քրիստոսասէր ժողովուրդ, որ այսուհետեւ եւս առաւել աճի եւ զարգանայ ձեր բարեպաշտութիւնը, բորբոքի ձեր ազգասիրութիւնը եւ հաստատուի ձեր միաբանական սէրը: Բարեպաշտութեամբ այնպէս մօտ լինիք ձեր քրիստոնէական պարտքերը կատարելու որ այս ձեր ընդարձակած եկեղեցին միշտ լեցուն լինի մինչեւ դուռը, եւ ոչ երբէք պարապ: Ազգասիրութեամբ աւելցընէք մեր ազգին պատիւը առաջի համազգեաց եւ օտարաց, եւ բարի գործովք ցուցընէք ամենուն ձեր ուղղափառ գաւանութեանը վրայ անյողգողդ մնալու ջանքը: Իսկ միաբանական սէրը ամէն բանի մէջ փայլի ձեր վրայ, որպէս զի անով նաեւ այս սուրբ եկեղեցւոյս շէնքը եւ պայծառութիւնը յարատեւութիւն ունենայ որդւոց որդի: Ապա թէ ոչ, գուք ալ գիտէք, Քրիստոսասէր հաւատացեալք, թէ անմիաբանութեամբ ոչ միայն այսպիսի շինուածքներ ու նորոգութիւններ չեն լինիր, այլ եւ արգէն շինուածներն ու ասկից տասն անգամ աւելի մեծ եւ հոյակապ եկեղեցիներն անգամ կիործանին եւ փոշի կդառնան, եւ Սողոմոնի տաճարին անգամ քարը քարի վրայ չմնալուն պատճառ անմիաբանութիւնն եղածը յայսնի է ամենոււ:

Եթէ մեք այսպիսի ազնիւ զգացմունքներով վառուած՝ կատարել ջանամք միշտ մեր

քրիստոնէական պարտքերը, տարակոյս չունենամք որ վեհափառ կայսեր հայրական խնամքն ալ ոչ երբէք պակաս կլինի մեր վրայէն. այլ եւ մեր հաւատարիմ հպատակութեան փոխարէն՝ առաւել եւս կարժանանամք Քրիստոսազօր Տէրութեան պաշտպանութեանը, եւ յառաջադիմութիւն կունենամք յամենայնի:

Զայս եւ ասոր հետ ամենայն հոգեւոր եւ մարմնաւոր բարիք եւ յաջողութիւն կմաղթեմ ես այսօր բարեպաշտ ժողովրդականա-

ցըդ Սիմֆերոփոլի, կրկին եւ կրկին յանձնելով զձեզ առ համարակ սուրբ եւ անմահ պատարագիս առջեւը բարեխօսութեան Տիրամօր Կուսին, — որոյ անաւանը նուիրուածէ արգէն տաճարս, — եւ կինդրեմ յԱստծոյ որ սուրբ եկեղեցւոյս հովանաւորութեամբը պահուիք եւ պահպանուիք յամենայն երեւելի եւ աներեւոյթ փորձանաց մինչեւ որ հասնիք յօթեւանս Հօրն երկնաւորի, ընդ որում Քրիստոսի Փրկչին մերում եւ փառակից սուրբ Հոգւոյն վայելէ փառք յաւիտեանս . ամէն :

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԶՈՒՄԲՃԱԼԻ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ

* Արեւելեան տէրութեանց մէջ քիչ կրպատահի որ պաշտօնատէրները մէկմէկու հետ կոռւրտին. թագաւորներն ալ վարպետ են այնպիսի կուրուներուն շուտով առջեւն առնելու, վասն զի գիտեն որ անկից մեծամեծ վնասներ ու խռովութիւններ կրնան առաջդալ: Կըսեն թէ անգամ մը զինուորական ու քաղաքական պաշտօնատէրներուն մէջ վէճ մը եղեր է Պօլիս՝ թէ արքային հանդիսով տեղ մը գնացած ժամանակը որո՞նք ձախ կողմէն պիտի երթան եւ որո՞նք աջ կողմէն: Թագաւորը շուտ մը վէճը կդադրեցընէ՝ ըսելով թէ այսուհետեւ ձախ կողմը զինուորականաց համար պատուաւոր համարուի, իսկ աջ կողմը քաղաքական պաշտօնատեարց համար:

— Մերոնց մէջ պատահած հակառակութիւններուն արդեօք ով կրնայ այսպիսի վերջաւորութիւն տալ:

* Խանութպանին մէկը առնելիք ունի եղեր ուրիշէ մը, ինքն ալ սաստիկ կարօտ լինելով ստըկի՝ իւր սպասաւորը կըրկէ որ առնելիքը պահանջէ: Սպասաւորը բժամիտ տղայ մը, կերթայ առաջ քաղաքավարութեամբ կուղէ առնելիքը, բայց կամաց կամաց կակսի վրայ տալ ու կոշտութեամբ խօսիլ. «Բաւական է, ախպար, կըսէ պարտատէրը, գիտես որ ես փախչելու չեմ: — Գիտեմ, աղա որ դուն չես փախչիր, բայց իմ տէրս կուղէ փախչիլ ու անոր համար ստակ հարկաւոր է իրեն:

* Գաղղիոյ պատերազմներէն մէկուն մէջ 1884-ին Կիզ գ-քսին բանակէն Սէնֆալ զօրավարը չափազանց առաջ կլաղէ. դուքսը ետեւէն կընկնի ու նեղսրասութեամբ Սէնֆալն կզարնէ թրին կոնակովը ու կհրամայէ որ կենայ: Պատերազմէն ետքը կըսեն դըք-